

ՏԵՂԵԿԱԾՈՒ

DԵԳԻՀԵԳԱԴՈՒ

ՏԵՂԵԿԱԾՈՒ

Հրատարակութիւն Գահիբեկ ՀԲԸ-ի

نشرة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة



**ՅՈՒՆԻՍ 30-Ի
ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵՆԻՆ
ՏԵՍԱԲԱՆ ՄՐ
ԳԱՀԻԲԵԿ ԲԱՀՐԵԿ ՀՐԱՊԱՐԱԿԻՆ ՎՐԱՅ**

Պաշտօնաթերթ Գահիրեն
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան
Հեռախոս: 22916444 - 24151127 - 24152478
Հեռապատճեն: 22916916

Periodical published by
Armenian General Benevolent Union - Cairo
Tel.: 22916444 - 24151127 - 24152478
Fax: 22916916
e-mail: agbuegypt@gmail.com
www.agbuegypt.com

نشرة دورية
لجمعية القاهرة الخيرية الأرمنية العامة
٢٤١٥٢٤٧٨ - ٢٤١٥١٢٧ - ٢٢٩١٦٤٤٤
ت: ٢٢٩١٦٩١٦
فاكس:

ԽՄԲԱԳԻՐ
Ծաքէ Մարգարեան

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ
ԽՈՐՅՐԱՑՈՒ
Պերճ Թերզեան

ՍՐԲԱԳԻՉ
ՎԵՐՍՈՒԳԻՉ
Անայիս ճիզմէճեան

ԳԵՂԱՐՈՒԵՏԱԿԱՆ
ԶԵՒԱՌՈՐՈՒՄ
Ծահէ Լուսարարեան

ՀԱՍԱԿԱՐԳՉԱՅԻՆ
ՃԱՐՈՒԱԾՔ
Ծաքէ Մարգարեան
Վաղոնիկի Արթինեան

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
Nubar Printing Press

Թիւ 68 Նոր Շրջան
ՅՈՒԼԻՍ 2013

Գահիրեն ՀԲԸՄ-ի
լուրերուն հետեւեցեք
www.agbuegypt.com
կայքեցով

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ժողովրդային Յեղափոխութիւն Եւ Խշանափոխութիւն Եգիպտոսի
Մէջ - Ասլի Սանսուր Ժամանակաւոր Նախագահ
«Տ»

Դեսպան Մելքոնեանի Հանդիպումը Ղայտի Ուղղափառ Եկեղեցոյ
Առաջնորդ Ն.Ս. Թաոււատրոս Բ Պապի Յետ

Պերճ Թերզեան. «Յաջորդ Սերունդները Պիտի Զկարողանան
Յաղորդակցուել Յայրենիցի Յետ, Եթև Չունենան Մայրենիի
Խմացութիւնը»

Յայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիան 70 Տարեկան Է
Քաղեց Եւ համարեց՝ Ծաքէ Մարգարեան

Յրաչեայ Աճառեան. Մահուան 60-ամեակ
Քաղեց Եւ համարեց՝ Ծաքէ Մարգարեան

Ազգային Բարերար Գրիգոր Եղիայեան. Ծննդեան 180-ամեակ
Քաղեց՝ Ծաքէ Մարգարեան

Անդրադարձ Սուրբայեն
«Յայտացք» Պարերաթերթ

Ո՞ր Ե Յալեպը
Անահիտ

ՀԲԸՄ-ը 575 Յազար ԱՄՆ Տոլար Կը Տրամադրէ Ղարաբաղի Մէջ
Երկարաժամկետ Կրթական Ծրագիրի Համար
«ԱՀԳ» Օրաթերթ

Տողթոր Սուրեն Պայրամեանի Նոր Յատորը «Յայ Սամուլն ՈՒ
Գրատպութիւնը Եգիպտոսի Մէջ Եւ Յայ Գրատպութեան
500-Ամեակի (1512-2012) Ոգեկոչումը Գահիրեն Մէջ»
«Տ»

Գահիրեն ՀԲԸՄ-ի Երաժշտական Յրատարակութիւնները

Զոյգ Ժապաւեններու Ցուցադրութիւն ՀԲԸՄ-ի Սուրիոյ Բերած
Օժանդակութեան Եւ Փրոֆ. ՈՒկուր ՈՒնկորի Ելոյթին Սասին
Գահիրեն ՀԲԸՄ-ի Մէջ
ՀԲԸՄ-ի կայքէջն քաղեց՝ Անայիս ճիզմէճեան

Յելիոպոլսոյ ՀՍԸԸ ՆՈՒՊԱՐԻ 2013-ի Ամառնային Եղանակի Բացումը 19
ՀԲԸՄ-ի կայքէջն քաղեց՝ Անայիս ճիզմէճեան

Յելիոպոլսոյ ՀՍԸԸ ՆՈՒՊԱՐԸ Կը Նորոգէ Իր Ֆութպոլի Դաշտը
ՀԲԸՄ-ի կայքէջն քաղեց՝ Անայիս ճիզմէճեան

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՇԽԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ ԱՏԼԻ ՄԱՆՍՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԱՐՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Եգիպտոսի մեջ տարի մը տեւած յարաբերական անդորրը վերջ գտաւ Կիրակի, 30 Յունիսին, երբ նախագահ Մորսիի հրաժարականին պահանջով 30 միլիոնէ աւելի քաղաքացիներ հեղեղեցին Գահիութի եւ ամբողջ Եգիպտոսի տարածքին տասնեակ մը քաղաքներու գլխաւոր հրապարակները:

Նախագահին ընդդիմադիր ցուցարարները կը սպառնային չկասեցնել ցոյցերը, ցորքան նախագահը չիրաժարեր իր պաշտօնեն:

Այս ցոյցերը տեղի կ'ունենային «Խսլամ Եղբայրներ» կազմակերպութեան թեկնածուին նախագահի պաշտօնը ստանձնելէն ճիշդ տարի մը ետք:

Եգիպտոսի մեջ իրավիճակը ձգտեալ եւ անփոփոխ կը մնար մինչեւ 3 Յուլիս:

Եգիպտական ընդդիմադիրներու շարժում մը երկրին մեջ համատարած բողոքներ կազմակերպելով, նախագահ Մորսիի վերջնագիր մը կ'ուղարկեր, որ ան Յուլիս 2-ին հրաժարի Եգիպտոսի նախագահի իր պաշտօնեն:

Եգիպտական գինեալ ուժերը եւս, 48 ժամուան պայմանաժամով վերջնագիր մը կ'ուղղեին երկրի քաղաքական կուսակցութիւններուն, պահանջելով որ մինչեւ 3 Յուլիս իրագործեն Եգիպտացի ժողովուրդին պահանջները, նոյն ատեն յիշեցնելով որ եթէ մինչ այդ տարակարծութիւնները չհարթուին, ստիպուած պիտի ըլլան միջամտելու:

Նախագահ Մորսի ուշ գիշերին հեռատեսիլն սփռուած ճառով մը կը յայտարարէր թէ «իր կեանքին գնով պիտի պաշտպանէ իր հանգամանքին օրինականութիւնը», չիրաժարելու պնդումին հետ աւելցնելով նաեւ թէ «ոչինչ կրնայ փոխարինել օրինականութիւնը»:

Երբ նախագահ Մորսիին ինքնակամ հրաժարելու հրաւերին 48 ժամուան ժամկետը կը



67-ամեայ Ասլի Մասսուր իրաւաբան է, կորուրիւնը ստացած է Եգիպտոս ու Ֆրանսա եւ 20-է աւելի տարիներ աշխատած է Սահմանադրական Գերագոյն Դատարանին մեջ: Իր քաղաքական հայեացըներով չափաւորական է: 2012-ին մասնակցած է նախագահական ընտրութիւններու վերաբերեալ նոր օրենքի մշակումին: Եգիպտոսի նախագահի պաշտօնը ստանձնելէ առաջ կը վարեր Սահմանադրական Գերագոյն Դատարանի նախագահութիւնը:

լրանար, դեպքերը սրընթաց եւ ճակատագրական զարգացումներ կ'ունենային:

Ժողովրդային համընդհանուր փափաքին ընդառաջելով, զինեալ ուժերը, պաշտպանութեան նախարար եւ զինեալ ուժերու ընդհանուր հրամանատար զօրավար Ազտէլ Ֆաթթահ Էլ Սիսիի գլխաւորութեամբ, ծեոր կ'առնեին կացութիւնը: Պաշտպանութեան նախարարը ի ներկայութեան Ազհարի շեյխին, Ղպտի Եկեղեցոյ պատրիարքին, Եգիպտական քաղաքական կուսակցութիւններու եւ երիտասարդական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն, հեռատեսիլով կը յայտարարէր թէ վերջ տրուած է նախագահ Մորսիի պաշտօնավարութեան եւ ան ապահով վայրի մը մեջ արգելափակուած է: Նոյն ատեն կը յայտարարուէր գործող սահմանադրութեան առկախումը, օրենսդիր մարմնին լուծարումը եւ ճանապարհային քարտեսի մը որդեգրումը: Նախագահի պաշտօնը ժամանակաւորապես կը յանձնուէր Սահմանադրական Գերագոյն Դատարանի նախագահ Ասլի Մասսուրի եւ կը նախատեսուէր կազմութիւնը մասնագետներէ բաղկացած ժամանակաւոր դահլիճի մը:

շար. Էջ 2





ԴԵՍՊԱՆ ՄԵԼՔՈՆԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՂՊՏԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԵՏ Ն. Ս. ԹԱՌԱՏՐՈՍ Բ ՊԱՊԻ ՀԵՏ



Յուլիս 31-ին, ՀՀ Եգիպտոսի դեսպան ԱրմԵն Մելքոնեան հանդիպում մը ունեցաւ Աղեքսանդրիոյ Պապ եւ Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցւոյ պետ Ն.Ս. Թառլատրոս Բ-ին հետ:

Թառլատրոս Բ-ի՝ պատմական Ուատի Նաթրուն վանական համալիրի նստավայրին մէջ կայացած հանդիպումին ներկայ եր նաեւ Եգիպտոսի Յայոց Կաթողիկէ թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս Եպիսկոպոս Գուսանը:

Հար. Էջ 1-ն

Ըստ ճանապարհային քարտեսին, 6-9 ամիս անցումային շրջանի մը ընթացքին, յաշորդաբար տեղի պիտի ունենան սահմանադրութեան վերամշակումը կամ նոր սահմանադրութեան մը որդեգրումը՝ այդ ուղղութեամբ կազմուելիք յատուկ յանձնախումբի մը կողմէ: Սահմանադրութեան մասին կատարուելիք հանրաքուեն յետոյ տեղի պիտի ունենան խորհրդարանական ընտրութիւնները, որոնց պիտի հետեւի նոր դահլիճի մը կազմութիւնը եւ նոր նախագահի մը ընտրութիւնը:

Պաշտպանութեան նախարար եւ գինեալ ուժերու ընդհանուր իրամանատար զօրավար Էլ Սիսի քանից ընդգծեց որ բանակը մտադրութիւն չունի ստանձնելու երկրին քաղաքա-

քերմ եւ անկեղծ գրոյցի ընթացքին անդրադարձ կատարուեցաւ հայ-Եգիպտական աւանդական պատմա-մշակութային առընչութիւններուն, ներկայիս Յայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տարաբնոյթ համագործակցութեան զարգացումի ընթացքին եւ հեռանկարներուն, ինչպէս նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերու:

Ղպտի ուղղափառ Եկեղեցւոյ հովուապետը իր Եղբայրական ողջոյնները փոխանցեց Ն.Ս.Օ.Ս. Գարեգին Բ Ամենայն Յայոց Կաթողիկոսին:

կան դեկապարութիւնը:

Այս կարգադրութիւնները անհուն ցնութեամբ ընդունուեցան պաշտօնանկ նախագահին ընդդիմադիրներուն կողմէ: Սակայն այս անգամ ծայր տուաւ նախկին նախագահին համակիրներուն եւ «Խսլամ Եղբայրներ»ու կողմնակիցներուն զինեալ բողոքի ալիքը, որուն հետեւացան հակադիր կողմերու արիւնալի բախումները:

«Խսլամ Եղբայրներ»ը կը փորձեն կացութիւնը լարուած վիճակի մէջ պահել: Սակայն ժողովուրդը, զինեալ ուժերը եւ ոստիկանութիւնը միակամ են եւ լաւատես Եգիպտոսի արագ վերականգնումին հեռանկարով:

«Տ»



ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

ՊԵՐԾ ԹԷՐՁԵԱՆ. «ՅԱԶՈՐԴ ՍԵՐՈՒԴՆԵՐԸ ՊԻՏԻ ՉԿԱՐՈՂԱՆԱՆ ՀԱՇՈՐԴԱԿՑՈՒԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ, ԵԹ-Է ՉՈՒՆԵՆԱՆ ՄԱՅՐԵՆԻԻ ԻՄԱՑՈՒԹ-ԻՒՆԸ»

«ՕՐԵՐ» Ելրոպական Անկախ Ամսագիրը՝ Յակոբ Ասատրյանի խմբագրութեամբ, 1999 թուականէն ի վեր կը հրատարակուի Բրակայի մէջ:

Ներկայ հարցագրոյցը լոյս տեսած է նշեալ պարբերաթերթի Յոկտեմբեր-Դեկտեմբեր 2012-ի (թիւ 66) մէջ եւ պարագաներու բերումով խմբագրութեան հասած յապաղումով:

Նկատի ունենալով որ «ՕՐԵՐ»ը հասանելի չէ եգիպտահայ ընթերցողներու հասարակութեան, այստեղ կը ներկայացնեմք անոր խըսքագրին վարած հարցագրոյցը Տիար Պերճ Թէրզեանի հետ՝ Յոկտեմբեր 2012-ին:

Եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ Պերճ Թէրզեանին հանդիպեցինք Երեւանում՝ ՀԲԸՍ-ի 87-րդ ընդհանուր ժողովի օրերին։ Նրա «Յետաղարձ Անդրադարձ» յօդուածների եւ ելոյթների ժողովածոն դեռ չէի ընթերցել։ Բրակա վերադառնալուն պէս ծանօթացայ այդ հաստորին եւ հասկացայ որ Թէրզեան անհատն իր ժողովրդին ու իր հայրենիքին անսահման նուիրուած հայ է, որի համար միշտ համազգային շահը եղել է ամեն ինչից վեր։ Տարիներ շարունակ աշխատակցելով Եգիպտոսի «Արեւ» թերթին, ինչպէս նաև Սփիրոսի այլ պարբերականների, Պերճ Թէրզեանն անդրադարձել է ոչ միայն Եգիպտահայութեանը յուզող խնդիրների, այլեւ կարողացել է հմտօրէն վերլուծել անցած տարիների եկեղեցական կեանքին վերաբերող խրթին հարցերը, Յայաստան-Սփիրոս յարաբերութիւնների բազմաթիւ խնդիրներ, մեծ ուշադրութիւն դարձնելով նաև Յայոց Լեզուի ու յատկապէս արեւմտահայերէնի պահպանման հարցերին։ Նա եղել է «Արեւ»ի շրջանակի, ՀԲԸՍ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովի ամենաակտիւ աւդամներից մէկը, մօտ 50 տարի լինելով եւ փոխգանձապահ, եւ փոխատենապէտ ու 1988-ից յետոյ՝ ատենապէտ։ Իսկ 2007-ին ընտրուել է Գահիրէի ՀԲԸՍ-ի պատույ ատենապէտ։ Խմբագրական խորհրդատու է եղել նաև արաբերէն «Արեւ», ապա «Արեգ» ամսօրեաններին։

Մեզ հետ զրոյցում, անդրադառնալով իր արմատներին, պարոն Թէրզեանը նշեց. «Իմ ծնողները Կիլիկիայից են գաղթել 1923-24 թթ.-ին եւ ամուսնացել են Գահիրէում։ Ես ծնուել եմ 1938-ին Գահիրէում, աւարտել եմ Միհթարեան (Խախակրթարան) եւ Մարոնիթ (Երկրորդական) Վարժարանները, աշխատել եմ եւ զուգահեռաբար ստացել նաև համալսարանական կրթութիւն։ Նախ 10 տարի դրամատան մէջ եմ աշխատել, իսկ յետոյ փաթեթների տպագրութեան մէջ։»

Պերճ Թէրզեանն արժանացել է նաև մի շարք շքանշանների ու պատուոգրերի։

- Զեր գիտակցական ողջ կեանքը նուիրել եք ոչ միայն Բարեգործականի Եգիպտոսի աշխատանքներին, Գահիրէի Առաջնորդարանի տարբեր մարմիններին, այլեւ հայ մամուլին, բազմաթիւ իրապարակումներով հանդէս եք եկել Եգիպտահայ եւ սփիրոսա-

հայ մամուլում։ Ո՞րևէ այդ ճանապարհին համարում ամենամեծ ձեռքբերումը։ Ի՞նչ վիճակում է հայ գիրն ու գրականութիւնը Սփիրոսը։

- Չեմ կարող ասել որ դրական կացութիւն կայ։ Ըստհանրապէս հայերէնը նահանջի մէջ է։ Ըստերցումի հանդէպ մեծ խանդավառութիւն չկայ, եւ ո՞չ միայն հայերէնի, այլեւ այլ լեզուների պարագայում, քանի որ նոր տեխնոլոգիաները հնարաւորութիւն են տալիս շատ լուրերի համացանցով հետեւել։ Տպագրուած գործերի ընթերցանութիւնը զգալիօրէն պակասել է։ Յայերէնի հանդէպ մեր Երիտասարդութիւնը որոշ անտարբերութիւն ունի։ Սասնաւոր գրական գործունեութիւն չեմ ունեցել եւ միայն հանգամանքների բերումով յօդուածներով աշխատակցել եմ «Արեւ» օրաթերթին՝ 1970-ականների վերջնից սկսած, հետագայում դրանք 2010-ին



լոյս են տեսել «Յետադարձ Անդրադարձ» հատորում: Բարեգործականի մեջ լինելով եւ Սաթենիկ Չագըր հիմնադրամի գործունեութեամբ զբաղուելով, այստեղ լոյս տեսած գործերի ընթացքին եմ մասնակցել թէ՝ գործերի ընտրութեանը եւ թէ՝ հրատարակչութեանը: Դրանք պատմական, մշակութային, արուեստին վերաբերող գրքեր են: Մաշտոցի անուան Մատենադարանի համար Երկու ձեռագրերի գիրը ենք հրատարակել, Պատմութեան Ինստիտուտի համար՝ հայ գաղթաշխարհի եւ պարբերական մամուլի պատմութեան վերաբերեալ Երկու հատոր, Տիգրան Չուհանեանի «Արշակ 2-րդ» օփերայի ամբողջական ուսումնասիրութիւնն ենք տպագրել: Ընդհանուր առմամբ մոտաւորապէս 74 գիրը ենք հրատարակել:

- **Եգիպտահայ համայնքն այսօր ի՞նչ վիճակում է: Իշխանութեան փոփոխութիւնը ի՞նչ խնդիրներ է առաջացրել համայնքի համար:**

- Իշխանութեան փոփոխութեան մասին առաջմ բան չեմ կարող ասել, քանի որ ընդհանուր առմամբ Երկիրը սպասողական վիճակի մեջ է, Յայ համայնքը նոյնպէս: Սպասում ենք սահմանադրութեան մշակմանը եւ նոր խորհրդարանական ընտրութիւնների անցկացմանը: Իշխանութիւնը «Խսլամ Եղբայրների» ձեռքում է, բայց Երկու մտաւորականութեան ստուար մեծամասնութեան մօտ այն համոզումը կայ որ կրօնական իշխանութիւն չպետք է լինի: Փափաքում են որ աշխարհիկ իշխանութիւն լինի: Սահմանադրութեան մշակման ընթացքում այս Երկուսի միջեւ պայքար է գնում: Յետեւաբար, մինչեւ ըստ որդեգրելի սահմանադրութեան խորհրդարանական ընտրութիւններ չինեն, ոչինչ չենք կարող ասել: Տնտեսական վիճակը փայլուն չէ:

Յայ համայնքին մեծ սպառնալիք չկայ, քանի որ հայերն իրենցից մեծ թուաքանակ չեն ներկայացնում: Գահիրեն եւ Աղեքսանդրիան, այդ թուում նաեւ հայ Կաթողիկէ ոչ հայախոս հատուածը միասին վերցրած 4000-5000 ենք: Դա 90 միլիոնանոց ժողովրդի համար ոչ մեծ թիւ է: Մեր դպրոցները եւ ազգային հաստատութիւնները շարունակում են իրենց գործունեութիւնը, բարեկարգ վիճակի մեջ են, նիւթական միջոցներ կան: Ամեն մի շրջանաւարտ, որն աւարտում է

Երկրորդական վարժարանը, ինարաւորութիւն ունի գաղութի միջոցներով բարձրագոյն ուսումնականութեան: Վերջին տարիներին զանազան ձեռնարկներով շատ երիտասարդներ Յայաստան այցելեցին եւ հայրենիքի հետ կապը նրանց խանդավառեց: Դժբախտաբար լեզուն նահանջի մեջ է: Եւ իրողութիւն է որ հետզհետէ աւելի պէտք է տկարանայ լեզուի տիրապետումը, եթէ այդ ուղղութեամբ արմատական քայլեր չառնուեն:

Ամուսնութիւնների թիւը մեծ չէ: Տարեկան միջին հաշուով 10 ամուսնութիւն է լինում: Մահացողների թիւն աւելի մեծ է: Յետեւաբար, թէ՝ բնական ընթացքով, եւ թէ՝ մասնակի արտագաղթով, հայերի թիւը պակասում է:

- **Եգիպտոսում ՀՅ Դեսպանութեան բացման առաջին օրուանից աջակցել եք մեր դիւանագիտական ներկայացուցչութեանը: 2012-ի Յոկտեմբերի ամսին Երեւանում ՀՅ Արտաքին Գործերի Նախարարութիւնում տեղի ունեցաւ «ՀՅ Եգիպտոսի Դեսպանատան Ծննդոցը» Ձեր գրքոյիկի շնորհանդեսը: Ի՞նչն եք ամփոփել:**

- Դեսպանատան ծննդոցն է. ի՞նչ հասգրուաներ անցաւ դեսպանութիւնը մինչեւ կայացումը՝ համայնքային, մարդկային, պետական, բոլոր դժուարութիւնները յաղթահարութեցին: Յայաստանի համար պատիւթերող դեսպանատուն դարձաւ:

Գրքոյկը ներկայացնում է Յայաստանակիւք համագործակցութեան մի դրուագ: Դեսպանատունն իր դերն ունի գաղութի մեջ: Շատերը դեսպանութեան միջոցով Յայաստանի հպատակութիւն են ստացել, եւ դա խրախուսիչ երեւոյթ է: Մայր հայրենիքի հետ զգացական չէ կապը միայն, այլեւ՝ օրինական:

Դեսպանատան շենքը Յայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Գահիրեի Մասնաճիւղի սեփականութիւնն է, որը 1976-ին նուիրել է Սաթենիկ Չագըրը: Ընդարձակ կալուածքը է դեսպանատունների թաղամասում՝ շուրջ 4000 ք.մ. տարածքով: Բարերարուիին կալուածքը նուիրել է Բարեգործականին որ այն վաճառուի, հիմնադրամ ստեղծուի եւ գումարն օգտագործուի մշակութային ու բարեսիրական նպատակներով: Այդ կալուածքը յարմար չեղաւ վաճառել. մասնակի վաճառք եղաւ, որից գոյացած գումարով հիմնադրամ ստեղծուեց: 1996



թուականից դրա եկամուտները օգտագործում են գաղութի մշակութային եւ բարեսիրական նպատակներով: Իսկ առանձնատան շենքը վարձեց դեսպանութիւնը՝ խորհրդանշական գումարով, որն էլ վճարում էր ՀԲԸՍ-ի կենտրոնը: Դա տեւեց 1996-2007 թուականներին, որից յետոյ արդէն դեսպանութիւնն է վարձը փակում:

-Դուք ՀԲԸՍ-ի 87-րդ ընդհանուր ժողովին եք մասնակցում: Ինչպիսի՞ն են Ձեր տպաւորութիւնները, եւ ո՞ր ծրագրերն եք համարում առաջնային:

-Դժուար է այդ հարցին պատասխանել, քանի որ բազմաքնյայ գործունեութիւններ ունի այսօր Բարեգործականը:

Մտածելակերպ ղեկավարութեան մօտ շատ առաջադիմական է, բայց իմ կարծիքն է որ որոշ բաներ կարելի եր պահպանել, նկատի ունեմ լեզուի եւ կրթութեան հարցը: Չի՛ կարելի ակնկալել որ Կենտրոնական Վարչութիւնը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ կան, միանման մտածի: Ամեն անհատ իր ձեւով է մտածում, ազդում է իր ապրած շրջանով: Այս անձերը հայրենիքի հանդեպ մեծ սեր ունեն եւ իսկապես սրանչելի աշխատանք է տարւում Բարեգործականի կողմից հայրենիքի մեջ: Սփիւրքի պարագայում, տարբեր է մտածողութիւնը Միջին Արեւելքում, այլ է Արեւմուտքի մեջ, եւ Երբեմն դժուարութիւններ են ծագում մտածողութեան տարբերութեան արդիւնքում: Օրինակ, շատերը նկատում են որ Լիբանանի եւ Սիրիայի դեպքերից յետոյ այդ գաղութերն ապագայ չունեն: Նոյնը՝ Իրաքի ու Եգիպտոսի պարագայում: Գաղութերի նօսրացումը ժիտական ազդեցութիւն է ունենում որոշում կայացնողների մօտ՝ ապագայի պատկերացումի տեսակետից եւ հեռահար ծրագրերի վրայ: Ցաւալի է, բայց ումանք մտածում են որ արեւմտահայերեն այլեւս կորցնելու վտանգի առաջ ենք, եւ աւելորդ է դրա համար ճիգ թափելը: Մինչդեռ, հակառակ վերաբերմունքը պետք է լինի որ այդ տագնապը համազգային ուժերով դիմագրաւենք: Պետք է նկատի ունենանք որ երբ 100 տարի առաջ Պողոս Նուապար հիմնում էր Բարեգործականը, լեզուի փիճակը այս չեր: Մեծ թիւով թրքախօս եւ արաբախօս հայեր կային, եւ Եթէ ՀԲԸՍ-ի հիմնադիրը տեսլական չունենար, ոչ մի դպրոց չեր

բացի: Մինչդեռ Եղեռնից առաջ բազմաթիւ վարժարաններ էին բացուել գաւառներում՝ հայերենը վերակենդանացնելու եւ ծաղկեցնելու նպատակով: Նաեւ չեմ կարծում որ հիմա մեր ժողովուրդը Մեծ Եղեռնից աւելի ծանր տարրութեամբ հարուած է ստացել, եւ դրանից յետոյ պետք է թեւաթափ լինենք: Մինչդեռ ՀԲԸՍ-ի այն ժամանակուայ ղեկավարները, ազգային այլ կառոյցների ղեկավարների հետ, զարկ տուին մայրենիի ուսուցմանը եւ թրքախօս հայերը իրենց դպրոց յաճախող Երեխանների միջոցով հայրեն սովորեցին:

Ոռաջին Համաշխարհայինց մինչեւ Երկրորդ հայերենը Սփիւրքի մեջ զարթօնք արեց, ինչը չենք կարող ժխտել: Անշուշտ ծուլումն իր տեղը ունի, բայց դրա դեմ պայքարելու հաւաքական ճիգ պետք է արուի: Արեւմտահայերենի հարցն ամեն մի գաղութ ի վիճակի չէ ինքնուրոյն լուծել: Տուեալ պարագաներում, թերեւս, ամենից նպատակայարմարը կը լինի, եթէ Հայաստան Համահայկական Հիմնադրամի նմանողութեամբ այս հարցի հետ առընչութիւն ունեցող հայրենիքի եւ Սփիւրքի բոլոր կառոյցներից կազմուած հիվանաւոր մի մարմին ստեղծուի, որ ծրագրի թե ինչ կարելի է անել արեւմտահայերենի փրկութեան համար: Յետոյ ամեն մեկն իր յանձնառութիւնն առնի եւ լուծի: Ոռաջին անգամ այդ մասին հրապարակաւ արտայայտուել եմ 2006-ին Գահիրեւում ՀԲԸՍ-ի 100-ամեակին, ի ներկայութեան ՀԲԸՍ-ի գերագոյն ղեկավարութեան, յետոյ 2010-ին՝ Սփիւրքի Նախարարութեան կողմից արեւմտահայերենի ուսուցման վերաբերեալ ժողովի ընթացքում: Այս մասին տեղեակ է նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառը, եւ այդպես այս կոչերը մնացին անհետեւանք: Ներկայիս Սփիւրքի եւ հայրենիքի մեջ արեւմտահայերենի փրկութեան համար մասնակի եւ տարանշատ փորձեր կատարում են, բայց եղածը անբաւարար է: Որքան մենք մեր լեզուն կորցնենք, այնքան մեր ինքնութիւնը պիտի կորցնենք: Յաջորդ սերունդները պիտի չկարողանան հաղորդակցուել հայրենիքի հետ, եթէ չունենան մայրենիի իմացութիւնը:

Հրոյցը վարեց՝ Յ. Ասատրեանը



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԻՏՈՒԹ-ԻՒՆԵՐՈՒ ԱԶԳԱՅՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ 70 ՏԱՐԵԿԱՆ

Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) 2013-ին կը նշէ իր հիմնադրութեան 70-ամեակը: ԳԱԱ նախագահութիւնը իր գումարած նիստին ընթացքին այս կարեւոր յորելեանին առթիւ միջոցառումներ կազմակերպելու մասին որոշումներ ընդունած է:

Տօնական ծեռնարկներով լոյս պիտի ընծայուին ժողովածոներ եւ յատուկ գրքոյեներ, միցոյթներ պիտի կազմակերպուին երիտասարդ գիտնականներու աշխատանքներու համար, ինչպէս նաեւ պիտի կազմակերպուին յորելեական ցուցահանդէս մը եւ հանդիսաւոր արտակարգ նիստ մը:

Օրինակ, կազմակերպուելիք մրցոյթներն են՝ Համբաւետութեան ԳԱԱ-ի, Համաշխարհային Հայկական Զոնկրեսի եւ Ռուսաստանի Հայերու Միութեան՝ ՀՀ Սփիրոֆի Նախարարութեան հետ համատեղ յայտարած 2013 թուականի «Լաւագոյն Գիտական Ղշխատանք» մրցոյթը, երիտասարդ գիտնականներու համար (մինչեւ 35 տարեկան):

Նոյնպէս, երկրորդ անգամ ըլլալով ամեն տարի կազմակերպուելիք «Ակադեմիա» մրցոյթը (դարձեալ մինչեւ 35 տարեկան գիտնականներու համար) եւ «Վենսաբանութիւն» ոլորտեն ներս 2011 եւ 2012 թուականներու ընթացքին՝ «Ազդեցութեան Գործակից» գիտական ամսագիրին մէջ երիտասարդ հեղինակներու տպագրած գիտական աշխատանքներու մրցոյթը:

Բացի ասոնցմէ, ՀՀ ԳԱԱ-ի 70-ամեակին առթիւ աշխարհի լաւագոյն աստղագետները այս ընթացքին Հայաստանի մէջ պիտի հաւաքուին: Միջազգային Աստղագիտական Միութեան (ՄԱԱ) այս տարուան գումարուելիք կարեւոր գիտաժողովներն մէկը պիտի նուիրուի հայ մեծանուն աստղագետ Բենիամին Մարգարեանի հարիւրամեակին:



Այս առիթով ազդագիր յորուած է աւելի քան 200 մասնակիցներու:

ՄԱԱ-ի գիտաժողովները աստղագիտական աշխարհի ամենահեղինակաւոր միջոցառումներն են, որոնց ընթացքին կը քընարկուին աստղագիտական կարեւորագոյն եւ ժամանակակից հարցերը: Այս գիտաժողովներուն, որպէս կանոն, իրենց մասնակցութիւնը կը բերեն ոլորտին լաւագոյն մասնագետները:

Գիտական Կազմակերպիչ Կոմիտեին մէջ ընդգրկուած են Ամերիկային, ճաբոնէն, Մեծն Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսային, Իտալիային, Իրլանտային, Աւստրալիային, Արժանաթինէն եւ Հայաստանին 18 աստղագետներ:

Նշենք որ Հայաստանի մէջ այս տիպի գիտաժողովներ կազմակերպուած են նաեւ 1966, 1986 եւ 1988 թուականներուն:

ՀՀ ԳԱԱ-ն հիմնադրուած է 10 Նոյեմբեր 1943-ին՝ 1935-էն ի վեր գործող Խորհրդային Միութեան Հայկական Մասնաճիւղին հիման վրայ: Ակադեմիայի առաջին հիմնադիրներն մէկն ու նախագահը եղած է Խորհրդային Միութեան եւ Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիաներու իսկական անդամ Յովսէփ Օրբելին:

1947-1993 թուականներուն Ակադեմիան դեկավարած է աշխարհահռչակ աստղագետ, Խորհրդային Միութեան ու Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիաներու իսկական անդամ Վիկտոր Համբարձումեան: 1993-2006 այդ պաշտօնը վարած է ակադեմիկոս Ֆատէ Սարգսեան, իսկ 17 Մայիս 2006-էն ի վեր՝ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեան:

Ներկայիս Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիան կը միաւորէ աւելի քան 34 գիտական կեդրոններ, հաստատութիւններ եւ այլ կազմակերպութիւններ:

Քաղեց եւ համաղեց՝ Շաքէ Մարգարեան



ՀՐԱՉԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ Մահուան 60-ամեակ

Յայ ականաւոր բանասէր, բառարանագիր, լեզուաբան, թարգմանիչ եւ հրապարակախոս Հրաչեայ Աճառեան ծնած է 8 Մարտ 1876 թ., Կ. Պոլսոյ Սամաթիա թաղին մէջ, կօշկակարի յարկի տակ:

Տաղանդաւոր գիտնականին կեանքը մեծագոյն սիրանք մը եղած է: Անոր կենսագրութեան էցերը համեմուած են խոռվայոյգ եւ դժբախտ դէպքերով: Սակայն իր կրած դառնութիւնները չեն ազդած անոր բարի, փափուկ եւ ազիւ բնաւորութեան վրայ:

Մէկ տարեկանին ան դէմ յանդիման կու գայ առաջին դժբախտութեան:

Արեւոտ օր մը մայրը երախան գրկած պարտեզ կ'իջևէ: Տղան երկար ժամանակ պայծառ արեւին նայելով՝ կը սկսի լալ, որ առանց դադարի ամբողջ գիշեր կը շարունակուի: Իսկ առտուն պատիկը անկարող կ'ըլլայ աչքերը բանալու: Ակսաբոյժը կը յաջողի երախային միայն աջ աչքին տեսողութիւնը վերականգնել, իսկ ձախը՝ ամբողջ կեանքին ընթացքին չի տեսներ: Տարիներ յետոյ, իր յուշերուն մէջ անուանի գիտնականը պիտի գուեր. «Այսպէս ես իմ ողջ կեանքում միակնանի մնացի»:

Սակայն այս դժբախտութիւնը բոլորովին չի խանգարեր զինք խորանալու ուսման մէջ, մէծ նուաճումներու հասնելու գիտական ասպարեզին ներս եւ հսկայածաւալ ու բազմահատոր աշխատութիւններու հեղինակ դառնալու:

Դեռ եօթը տարին չբոլորած, հայրը փոքրիկն Հրաչեան կը դրկէ Արամեան Վարժարան, ուր ան անմիջապէս լեզուական բացահիկ տաղանդ կը դրսեւորէ՝ միաժամանակ սորվելով հայերէն, ֆրանսերէն եւ թրքերէն ու երկու տարուան ընթացքին լիովին կ'իւրացնէ դպրոցական ուսումնական ծրագիրը: Ազա ան կ'ընդունովի Սահակեան Վարժարան, զոր կ'աւարտէ չորս տարի անց՝ գերազանց յիշատակութեամբ: Այսուհետեւ երկու տարուան ընթացքին աւարտելով Պոլսոյ Կեդրոնական Վարժարանը՝ 1893-ին ուսուցչութիւն կ'ընէ Գատըգիւղի



Արամեան, իսկ 1894-ին՝ Կարսոյ Սանասարեան վարժարաններէն ներս:

1895-ին, ուսումը կատարելագործելու նպատակով, Աճառեան կ'ուսանի նախ Փարիզի Սորպոնի, ապա Սթրազանուրկի համալսարաններու լեզուաբանական ճիւղերուն մէջ, ուր արժանաւոր աշակերտը կ'ըլլայ հոչակաւոր հայգետներ Անթուան Մեյեի եւ Յենիկիս Յիւաշմանի:

Հրաչեային վրայ մէծ ազդեցութիւն կը ձգէ այդ ժամանակաշրջանին իր ծաղկումը ապրող ֆրանսական լեզուաբանութեան ուղղութիւնը, որմէ ազդուելով, 1897-ին ան Փարիզի Լեզուաբանական Ընկերութեան կը ներկայացնէ լազերէնի մասին իր ուսումնասիրութիւնը եւ նոյն ընկերութեան անդամ կ'ընտրուի: Ազա նոյն տարին, Փարիզի մէջ Արեւելագետներու 13-րդ Համագումարին կը մասնակցի՝ հայերէնի մասին երկու գեղուցում ներկայացնելով:

Ուսումնական տարիներէն յետոյ, 1898-1923 ուսուցչական գործունեութեան տարիներ կ'ըլլան. Եջմիածնի Գեղրգեան ճեմարան (ուր 1899-ին սկսեալ, պաշտօնավարած երեք տարիներու ընթացքին, Աճառեան նոյն սենեակին մէջ կ'ապրի մեծն Կոմիտասի հետ), Շուշի, Նոր Պայազէտ, Նոր Նախիշեան, Թեհրան եւ Թաւրիզ, Կարին եւ այլ տեղեր:

Աճառեան կը պտըտի պատմական Հայաստանի շատ վայրեր, կ'ուսումնասիրէ մագաղաթներ, յուշարձաններ՝ մասնաւորաբար խորանալով կարգ մը բարբառներու հետազօտութեան մէջ եւ զանազան նիւթեր կը հաւաքէ հայագիտութեան տարբեր ճիւղերու համար: Կ'ուսումնասիրէ Ղարաբաղի, Նոր Նախիշեանի, Խրիմի, Մարաղայի, Ագուլիսի, Նոր Զուղայի, Պոլսոյ, Համշէնի, Վանի, Սուլաւայի եւ Առտիալի բարբառնը:

Շուշիի մէջ աշխատած ժամանակ, Աճառեան կը հանդիպի իր կեանքի հաւատարիս ուղեկից Արուսեակին: Շամախիի կոտորածն փրկուած մօտաւորապէս 600 հայերու



հետ, ամոլը Ղարաբաղին Ենգելի կը գաղթեն: Խորհրդային կարգերու հաստատումն վերջ, շուտով մեծ մանկավարժք Հայաստանի կառավարութենեն հրաւեր կը ստանայ եւ կնոց հետ Երեւան մեկնելով՝ 1923-ին դասախոս կը սշանակուի Պետական Համալսարանին մէջ: Յետոյ ան կը դառնայ Լեզուաբանութեան Բաժնի վարիչ եւ յաջորդաբար լոյս կ'ընծայէ բազմաթիւ գիտական աշխատութիւններ:

Համալսարանը անոր կեանքին յետագայ 30 տարիներու արգասաբեր օրրանը կը դառնայ: Իրանի մէջ բնակող իր կնոց ազգականներէն մեկուն գրած նամակէն (1924 թ.), կը տեղեկանանք որ Աճառեան գոհ եղած է իր կեանքին ու աշխատանքին: Սակայն տարի մը վերջ, սիրելի կնոց մահը բոլորովին կը փոխէ անոր կենցաղն ու բնաւորութիւնը, ինչ որ կը մտահոգէ ընկերները, եւ վերջիններս կ'որոշեն որ գիտնականին վերամուսնութիւնը միայն կրնայ փրկել: Սկզբը 60-ամեայ Աճառեան լսել իսկ չ'ուգեր այդ մասին, սակայն որոշ ժամանակ անց տեղի կու տայ եւ կ'ամուսնանայ իր ուսանողութիւններէն Սօֆիկին հետ, որ մեծ դեր կ'ունենայ անոր կեանքին մէջ՝ հաւասարապես կրելով խորհրդային կարգերու պատճառով անոր դիմագորաւած դառնութիւններն ու դժուարութիւնները:

Որոշ տարիներ խաղաղ ու հանգիստ կեանք ապրելով, մեծանուն գիտնականը կը նուիրուի Մայրենիի անաղարտ պահպանումին ու զարգացումին, Լեզուագիտական ու բանասիրական աշխատութիւններուն: Ան կը հաւատայ որ. «Միտքը սնունդ է. մտածել՝ նշանակում է սնուել»:

1935-ին անոր Գիտական Վաստակաւոր Գործիչի կոչում կը շնորհուի, իսկ 1937-ին Չեխովովաքիայի Արեւելագիտութեան հևստիտուտի Գիտական Բաժնի թղթակից անդամ կը դառնայ:

Հազիւ կարգաւորած հոգեկան աշխարին ու կեանքը, հերթական փորձութիւնը կը թակէ Աճառեանին դուռը:

1937 թուական: Բազմաթիւ մտաւորականներ ու խելացի ուղելներ՝ «ազգայնամոլներ», «ժողովուրդի թշնամիներ» եւ «լրտեսներ» կը հռչակուին ու տարբեր ճնշումներու եւ հալածանքներու կ'ենթարկուին: Այդ մղձաւանջը չի շոշանցեր

նաեւ կենսասեր ու լաւատես, քաղաքականութեան հետ ոչ մէկ աղերս ունեցող, ոչ մէկ կուսակցութեան պատկանող, սակայն իր ժողովուրդին դասական հարստութեան պաշտամունքով ապրող եւ միայն գիտութեան նուիրուած Աճառեանը:

Սեպտեմբեր 29-ին Աճառեանը կը կալանաւորեն՝ մեղադրելով իբրեւ անգիտական կողմէ Ատրպեյճանի մէջ նշանակուած գերմանական, ֆրանսական, ճարուական ու թթական գործակալ եւ Երեւանի համալսարանին ներս գործող փրոֆեսորներու հակայեղափոխական-ֆաշիստական խումբի անդամ: Կը բռնագրաւեն անոր գրամեցնան ու ձեռագիրները: Տիկին Սօֆիկն ու տնտեսուիի Բոլինան, որոնց թոյլատրած էին միայն խոհանոց մտնել, ամբողջ գիշերը կը խորհին՝ ինչպէս փրկել հիւրասենեակին մէջ գտնուող բռնագրաւուած ձեռագիրները: Եւ Սօֆիկը, սենեակէն դեպի խոհանոց բացուող փոքրիկ օդանցք-պատուհաններս սողոսկելով, ձեռագիրներու մէկ մասը դուրս կը բերէ, իսկ իր մօրեղբայրը ատոնք Նոր Բիւթասիա տեղափոխելով, երկաթէ արկոի մը մէջ կ'ամփոփէ եւ իր պարտեզին ծառերէն մեկուն տակ կը թաղէ: Երկու տարի շարունակ այդ ծառը չեն ջրեր:

Յետագային, Աճառեանի խցակիցները պատմած են որ բանտին մէջ, հարցաքննութեան ժամանակ, դաժանօրէն ծեծելով 61-ամեայ հիւծած ու անօգնական գիտնականը, ստոր քննիչը կը թելադրէ անոր՝ իր իսկ ձեռքով Ներքին Գործերու Ժողկոմին նամակ գրել ու «խոստովանիլ» իր յանցանքը: Առաջին հարցաքննութեան ժամանակ Աճառեան պատասխանած է. «Եթէ կան յիմար մարդիկ, ովքեր կը հաւատան թէ գիտնականը, հայ լեզուաբանը կարող է լրտես լինել, եւ եթէ այդպիսի սուտը շատ անհրաժեշտ է ձեր քարիերային համար, գրէ՞ք եւ ես կը ստորագրեմ: Բայց որ ես՝ հայ գիտնական Աճառեանս, տաճկական լրտես եմ, դա զառացանք է, չտեսնուած վրդովեցուցիչ վիրաւորանք եւ եթէ ինձ կտոր-կտոր էլ անեն, ես այդպիսի զրպարտանք հանդուրժել չեմ կարող եւ հաւատացած եմ որ իր արժանապատութիւնը չկորցրած ամեն հայ մարդ նոյնը կ'ասի ձեզ»:

Այս համարձակ պատասխանին համար, քննիչը իր ամբողջ ուժով կ'ապտակէ տկար



ծերունին, սակայն Աճառեան պատասխան ապտակ տալով, արհամարհանքով կ'ըսէ. «Ի՞նչ մեծ հերոսութիւն քեզ նման ուժեղ Երիտասարդի համար՝ ձեռք բարձրացնել ինձ նման հիւանդ մի ծերուկի վրայ»:

Երկրորդ հարցաքննութեան ժամանակ, չստանալով իր ուզած «խոստովանանքը», քննիչը Աճառեանի ճակատին կը մարտ վառուող ծխախոտը, ապա այնքան կը ծեծ որ ուժասպար գիտնականը Երկու անգամ վար իյնալով աստիճաններէն՝ դժուարաւ իր խցիկը կը հասնի:

Եւ միայն Երրորդ հարցաքննութեան ժամանակ, Աճառեանը կը «խոստովանի» իր անգոյ «յանցանքը»: Բայց ատկէ յետոյ, ոչ թէ խոստացածին համաձայն քանի մը օր ետք, այլ մեկուկես տարի վերջ քննութեան կը դրուի անոր գործը եւ վեց տարուան ազատազրկման կը դատապարտեն գինը:

Սակայն դեպքերը այնպէս կը զարգանան որ Աճառեան միայն Երկու տարի կը մնայ բանտեն Ներս եւ «յանցանքի բացակայութեան» հիմնաւորումով իր ազատութիւնը կը վերստանայ 1939 Դեկտեմբեր 19-ին եւ անմիջապէս կը վերականգնուին իր դասախոսական իրաւունքները: Յասնելով իր սիրած համալսարանը, տարիներու կարօտն իր մէջ ամփոփած փրոֆեսէորը, լալով կը սկսի համբուրել շենքին պատերը:

Իր հոգւոյն մէջ կրելով «անմեղ մեղաւորի» անմոռանալի վիրաւորանքը, ան պիտի գրէր. «Անմեղների ողբերգութիւնը սկիզբ է առնում մեղաւորների մեղաւորութիւնից: Սակայն մեղաւորների մեղաւորութիւնը Երբեք չի արդարացնում անմեղների ողբերգութիւնը»:

Աստուածավախ մարդ ըլլալով, Աճառեան իր կեանքին դժուար եւ անելանելի պահերուն միշտ կ'աղօթէր՝ հաւատալով որ բարին ամենակարող է: Դուստրը՝ Թևարիկ Աճառեան, կը պատմ որ հայրը օրը չորս անգամ կ'աղօթէր եւ չմոռնալու համար թէ քանի անգամ աղօթած է, ամէն անգամ թաշկինակին մեկ ծայրը կը հանգուցէր:

1943 թ. Աճառեան Յայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի անդամ կ'ընտրուի եւ յաջորդող թուականները հանգիստ ու խաղաղ տարիներ կ'ըլլան անոր համար: Իր կեանքի վերջին տարիներուն Աճառեան կը նուիրուի «Լիակատար Քերա-

կանութիւն Յայոց Լեզուի՝ Յամեմատութեամբ 562 Լեզուների» մեծածաւալ աշխատութեան:

Ժրաշան գիտնականը կը շարունակէ դասաւանդել մինչեւ իր մահուան օրը՝ 1953-ի Ապրիլ 16-ը: Այդ օրը ան սովորականին պէս գործի կ'երթայ, պարսկերէնի դասաւանդութիւնը աւարտելէ վերջ տուն կու գայ, կ'ածիլուի, ախորժակով կը ճաշէ, բազկաթոռին մէջ կը միշրճուի եւ գոհունակութեամբ կոչը կը դիմէ. «Սօֆի՛կ, ես երջանիկ եմ, փա՛ռը Աստուծոյ, կինս առողջ է, աղջիկս՝ առողջ, այսօր էլ կարողացայ համալսարան գնալ եւ դասերը յաջող անցան: Յիմնական գործս վերջացրել եմ, ապրել եմ 77 տարի՝ կախարդական Երկու թուանշան կողք-կողքի, Վայելել եմ ամէն ինչ. տեսել այս օրերը, որ Երազում էի: Յիմա ինձ համար ամէն ինչ վերջացել է»:

Աճառեան այդ օրուան համար «Ալմաստ» օփերայի Երկու տոմսակ գնած էր՝ կոչ եւ դստեր համար: Ճանապարհելու ատեն ան կը յուզուի, կը համբուրէ եւ բուռն կերպով կոծքին կը սեղմէ հարազատները:

Տուն վերադառնալով, անուսը Յրաչեան կը գտնեն բազկաթոռին մէջ միշրճուած, աչքերը գոց, ձախ ձեռքը գլխին տակ դրած, իսկ աշին՝ թաշկինակը, որուն Երեք ծայրերը միայն հանգուցուած էին... Չորրորդ անգամ չեր հասած աղօթելու...

Մեծանուն գիտնականը իր ժողովուրդին ժառանգ ձգեց 250-ի հասնող հրատարակուած գիտական բարձրարժէք աշխատութիւններ եւ քանի մը տասնեակէ աւելի ձեռագիր գործեր: Ան միակ հայն էր, որ իինգ տասնեակէ աւելի լեզուներու կը տիրապետէր եւ եռապատիկ աւելին կը հասկար: Եւ իր սիրելի ժողովուրդը, առ ի Երախտագիտութիւն մեծ գիտնականին, անոր անուսով կոչած է ՀՀ ԳԱԱ Լեզուի Խնստիտուտը, Երեւանի Պետական Յամալսարանը, դպրոց մը (թիւ 72) եւ փողոց մը՝ Երեւանի մէջ:

Գիտական իր հարուստ ժառանգութեան կողքին, Յրաչեայ Աճառեան մարմնաւորեց ընտանիքին անսահման սիրով նուիրուած աստուածավախ եւ աշխատասէր անհատը, ազգայնականն ու մարդասէրը եւ բարոյական կերպարով Յայու Մաքուր Տիպարը:

Քաղեց եւ համադրեց՝ Շաքէ Մարգարեան



ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅԵԱՆ Ծննդեան 180-ամեակ



Երանի այս մարդուն՝ որ իր բարի գործեռով կ'անմահանայ:

Եգիպտահայ Թեմը այս երջանիկներէն է որ պարծենալու իրաւունք ունի, քանի որ իր շարօթեռուն մէջ գործած էն եւ այսօր ալ կը գործեն ազգային բարերարներ: Ասոնցմէ մէկն է «Բարեպաշտ Զաթարայ կամ Կատարինէ տիկնոց եւ Մեծ Եղիա աղա Վաճառկանի Ակնեցւոյ» որդին՝ Գրիգոր Եղիայեան:

Հայոց ազգային բարերարը ծնած է Գահիրէ, 1833 Մայիս 25-ին: Գրիգոր իր նախնական կրթութիւնը կը ստանայ Գահիրէի Հարեթ-Չուելյայի Հայոց դպրատան մէջ: 1847-ին կը յաճախէ Անգլիացի Համիլթոնի անհատական վարժարանը, իսկ 1850-ին կը յաճախէ Ռիֆա Պէյի «Էքօլ տէ Լանկ» լիսէն, որուն շրջանը կ'աւարտէ 1852-ին:

Քանի մը օտար լեզուներու տիրապետող Գրիգոր, Եգիպտոսի Արտաքին Գործոց Նախարարութեան մէջ պաշտօն մը ստանձնելու խնդրանքով կը դիմէ Մուհամետ Ալի Փաշայի թարգման եւ պաշտօնատան պետ՝ Խոսրով Պէյ Չրաքեանի: Սակայն վերջինս կը թելադրէ իրեն հրաժարիլ այդ գաղափարէն եւ յանձնարարագիր մը տալով՝ կը դրկէ Գահիրէի Ռուսական հիւպատոսին: Վերջինս 1852 Յոկտեմբերին թարգմանի պաշտօնին կը կոչէ Գրիգորը, որ քանից կը գնահատուի հիւպատոսէն, իր պաշտօնը ձեռնհասօրէն կատարելուն համար:

1854-ին Խրիմի պատերազմին պատճ-

ռով հիւպատոսարանը կը փակուի եւ Գրիգոր իր փաստաբան գրասենեակ մը կը բանայ եւ կը սկսի դատեր վարել:

1864-էն կը սկսի իր ազգային գործունեութիւնը: Ան Գահիրէի Գաւառական ժողովի անդամ կ'ընտրուի: 1864 Ապրիլ 8-ին, Գահիրէի մէջ կը մահանայ Կարապետ աղա Տէր Գալուստեան՝ կտակով մը ազգին ձգելով իր բոլոր հարստութիւնը: Գաւառական ժողովին որոշումով Գրիգոր Եղիայեանի կը յանձնարարուի կառավարական պաշտօնատուներէն ներս նախնական օրինական արձանագրութիւնները կատարել ի նպաստ ազգին: 1864-1865-ի Ազգային Առաջնորդարանի Գաւառական ժողովի արձանագրութեան տոմարէն կը տեղեկանանք թէ Գրիգոր՝ իր փաստաբան մօտէն ծանօթ ըլլալով Երկրին օրենքներուն, յաջողութեամբ կը գործադրէ իրեն վստահուած պաշտօնը:

ՀԲԸՄիութեան Ուկեմատեան հատորը (Էջ 72) հետեւեալ տողերը կը նուիրէ անոր. «Ռուսական հիւպատոսարան մտնելէ առաջ Երկար տարիներ փաստաբանութեամբ զբաղած է եւ իր իրաւագետ կարեւոր ծառայութիւններ մատուցած է Ազգային Առաջնորդարանին, զանազան դատերու առթիւ, շնորհիւ իր օրենսգիտական հմտութեան եւ ամենաբարձր յարաբերութեանց, զոր մինչեւ վերջ մշակած է Եգիպտական Աւագանիին հետ»:

1878-1880 թուականներուն Գահիրէի ռուսական հիւպատոսարանին խորհրդա-



կան կը նշանակուի, իսկ 1881-1887 կը պաշտօնավարէ իբր ռուսական փոխ-հիւ-պատու եւ իր պաշտօնին բերումով ռուսական հպատակութիւնը կ'ընդունի:

Սակայն վրայ կը հասնի անոր համար չարաղետ շրջան մը: Տակաւին փոքր տարիքին մեջ կը մահանայ իր դուստրը՝ Յնազանդ, ապա իր կնոշ՝ Մարիամ Մնծիկեանի մահը կը պատահի, որուն հետ ամուսնացած էր 1858 Յունուար 26-ին: Գրիգոր Եղիայեան դառն կերպով կ'ողբայ հարազատներուն կորուստը եւ իր վիշտը թթեւցնելու համար ինքզինքը կը նուիրէ բարեսիրական գործունեութեան:

1888-ին ան իր ծախսով կը նորոգէ Գահիրէի հայոց հին գերեզմանատան մեջ գտնուող Ս. Սինաս մատուռը, Մուշի եւ Սասունի գաղթականներու հանգանակութեան ֆոնտին 1000 Ե. Ո. կը նուիրէ, 1906-ին Գահիրէի մեջ ՀԲԸՍ-ի հիմնադրութեան կը մասնակցի եւ անոր պատուոյ անդամ կը դառնայ: 1907-ին Գալուստեան Ազգային Վարժարանի շինութեան կը մասնակցի 195 Ե. Ո. գումարով մը:

Ան անդամակցած է Գահիրէի Թեմական, Քաղաքական ու Յոգաբարձական ժողովներուն, իսկ 1905-էն Թեմական եւ Քաղաքական ժողովներուն ատենապետութիւնը վարած է:

1906 Յունուար 7-ին խմբագրուած կտակով մը, Գրիգոր Եղիայեան իր բոլոր ինքերը ազգին կը նուիրէ եւ կտակակատար կը կարգէ Պողոս Փաշա Նուպարը: Ըստ այդ կտակին՝ իր շնորհը պիտի վաճառուեին եւ գոյացած գումարով Եկեղեցի մը պիտի կառուցուէր Գահիրէի մեջ, իսկ վարձու տրուելիք մշակելի հողերուն տարեկան հասոյթին ութառուն տոկոսը պիտի յատկացուէր հօրմէ կամ մօրմէ որբ Երկրորդական կրթութիւն ստացող ուսանողներու համալսարանական կրթութեան (որ բարեխղճորէն մինչեւ այսօր կը գործադրուի), 10 տոկոսը Առաջնորդարանի ծախսերուն պիտի յատկացուէր եւ մնացեալ 10 տոկոսով ալ տարիներու ընթացքին հասութաբեր կալուածներ պիտի գնուեին, եթէ բաւարար գումար գոյանար:

1911-ին Գրիգոր Թրիեսթէ կը մեկնի՝ դարմանուելու համար, բայց նոյն թուականի

Յունիս 21-ին հոն կը մահանայ, 78 տարեկանին: Յուլիս 3-ին անոր մարմինը զմասուելով Գահիրէ կը փոխադրուի ու թաղումը կը կատարուի Յուլիս 6-ին եւ մարմինը կ'ամփոփուի Գահիրէի հայոց գերեզմանատան Ս. Սինաս մատրան կից՝ իր ընտանեկան դամբարանին մեջ:

Յանգուցեալ բարերարին մահուան առթիւ Գահիրէ հրատարակուող «Լուսաբեր-Արեւ» թերթը հետեւեալ տողերով կը նկարագրէր անոր յուղարկաւորութիւնը. «...Երբ բարիքի այս հսկային մարմինը պարունակող արծաթապատ սպիտակ դագաղը Մարմինայի ճամբան բռնեց, իր սիրելի ստուերին խաօնուեցան ստուերները իր անմահ և ախորդներուն, որոնք կոչուեցան Գալուստեան, Մանթաշեան, Սանասարեան, Գարակեօզեան, Ժամհարեան: Օրուան հանգուցեալը պարզ մարդ մը չէր որ կը բաժնուէր աշխարհէն, այլ հազուագիւտ եւ վեհանձն զաւակ մը, որմէ ազգը հրաժեշտ կ'առնէր... Մեռելեաց ճոխ դագաղին վրայ գետեղուած էին ռուսական փոխ-հիւպատոսի իր համազգեստը եւ խոյրը, իսկ դագաղին առջեւեն ոստիկաններու ջոկատ մը բարձի մը վրայ կը տասեին հանգուցելոյն տասնի չափ պատուանշանները»:

Եգիպտահայոց ազգային բարերարներու կարգին Գրիգոր Եղիայեանի հոգւոյն համար ամեն տարի հոգեհանգստեան պաշտօն կը կատարուի, ինչպէս նաեւ ամեն տաղաւարի շիրիմը կ'օրինուի՝ իբր Եկեղեցւոյ եւ ուսանողաց ազգային բարերար: Իր մարմարեայ գեղեցիկ դամբարանին վրայ հետեւեալ տողերը կը կարդացուին.

Աստ Յանգչի ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅԵԱՆ 1833-1911

Վեհին խնկարկու, բարւոյն ջատագով, Արդարութեան ձեռքն ունեցաւ անգին, եւ իր կեանքն օրէնք մ'ըրաւ բարիքով Բարիքն իր կոթող մահուլնե ասդին Ազգին տաճար մը կանգնեց փառազարդ եւ ուսումնատենչ օժտեց մանկըտին Ազգն ալ սգաւոր եւ երախտապարտ Արձանագրեց հոս յարգանքն յետին:

Բաղեց՝ Շաբէ Մարգարեան



Սուրիոյ մեջ տիրող քառսային իրավիճակին հետեւանքով թղթատարական կապ չունինք Հալեպի հետ: Այսուհանդերձ, Սուրիոյ ՀԲԸՄ-ի պաշտօնաթերթ «Հայեացք»ի խմբագրութիւնը պարբերաթերթին վերջին թիւին ելեկտրոնային տարրերակը դրկած է մեզի, զոր կարդալով ուրախութեամբ կը տեղեկանանք թէ ՀԲԸՄ-ը եւ ընդհանրապէս սուրիահայութիւնը՝ հակառակ տիրող կացութեան, իրենց բոլոր կարելին կ'ընեն համայնքին կարիքներուն հասնելու եւ անոր ոգին բարձր պահելու համար:

Այս ուղղութեամբ ստորեւ կը ներկայացնենք պարբերաթերթին քաղուած «Անդրադարձ Սուրիայէն» խորագրով տեղեկութիւնները, որոնք գաղափար մը կու տան ՀԲԸՄ-ի տարած գործունեութեան մասին:

«Տ»

ԱՆԴՐԱԴԱՐՁ ՍՈՒՐԻԱՅԻՆ

- ՀԲԸՄ-ի Սուրիոյ Շրջանակային Յանձնաժողովը, այսօրուան դրութեամբ ազնիւ որոշումը ընդունեց որ ոչ մեկ աշակերտ գրկուած մնայ հայկական վարժարաններ յաճախելու իրաւունքըն:
- Այսօրուան տուեալներով ՀԲԸՄ-ի կողմէ 40 թու սննդեղն մթերք տրամադրուած է հալեպահայութեան:
- Սուրիոյ Շրջանակային Յանձնաժողովը ապահոված է սերտ գործակցութիւն Սուրիական Կարմիր Մահիկ եւ Կարմիր Խաչ բարեսիրական հաստատութիւններուն հետ, իրենց օգնութիւնները հասցնելու Միութեանս կեդրոններուն:
- Հալեպի մեջ ապահովուած են յարմարաւետ ապաստարաններ:
- Յատկացուած է Նիւթական նպաստ Վիրաւորներուն բուժման համար:
- Տրամադրուած է պիտճէ, որբերուն սննդեղն-ուտեստեղն ապահովելու համար:
- Կազմակեպուած է մանուկներու գգեստներու բաշխում եւ սննդաբաշխում կարիքաւոր ընտանիքներուն:
- Պատրաստուած է դարմանատուն, օժտուած բժշկական շտապօգնութեան հարկաւոր սարքաւորումներով:
- Դամասկոսի մեջ պատրաստուած է 250 տուփեր, որոնք կը պարունակեն ընտանիքի մը համար մեկ ամսուայ անհրաժեշտ ուտեստեղն:
- Հալեպի շտապօգնութեան մարմնի տուեալներով Հալեպի մեջ ուսեցած ենք ցարդ 23 վիրաւոր եւ 17 մահ, որոնք զոհ գացած են Հալեպի աղետին:
- Օգոստոսին տեղի ուսեցած պայթումի մը պատճառով, վնասուած են Գամիշլիի ՀԲԸՄիութեան Կեդրոնը եւ շարք մը տուներ:
- Հայաբնակ Նոր Գիւղի թաղամասը 70 տոկոսով քանդուած է, իսկ ազգապատկան կառոյցներին քարեն Եփկի Ազգային Ճեմարանը, Ազգային Սահակեան Վարժարանը, Ս. Գեորգ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիները, ինչպէս նաեւ Ծերանցը մասմբ վնասուած են: Վնասուած է նաեւ Կիլիկեան Ճեմարանը:
- Հալեպի մեջ վնասուած է 350 հայ ընտանիքի ընակարան:
- Կը գումենք նաեւ որ ՀԵԸ-ի Մարզական Համալիրը մեծ վնասներու ենթարկուած է, ոմբակոծումի հետեւանքով: Նիւթական վնասը կը գնահատուի մօտաւորապէս 100,000 տոլար:

«Հայեացք» Պարբերաթերթ



«ՈՐԻՔ Է ՀԱԼԵՊԲ»

1998-ի Փետրուարն է: Դիմաց նստած են երեքն հինգ տարեկան երեսուն երեխաներ: Երգի դասապահն է: Երեխաներուն համար ուրախութեան ժամ, ինձի համար՝ երջանկութեան: Ֆրանսա ենք, սակայն ականջներուն մեջ կ'արձագանգեն հին Յալեպի սուս վաճառողներու թասիկներուն պարային զնզանգոցն ու բուրգերու նման իրարու վրայ դիզուած, արեւի բոյրով ձմերուկներ ծախողներուն երգային կանչերը...:

Աշակերտներն մեկը վերադարձած է երկա՞ր բացակայութենէ մը ետք: Կաղանդի արձակուրդին Ամերիկա մեկնած էր, երեւի միանալու ընտանիքին սփոռուած ճիւղերուն: Երկրագունդ մը բռնած, կը փորձեմ երեխաներուն ցոյց տալ Ամերիկան եւ Ֆրանսան: Կը դարձնեմ երկրագունդը ձեռքիս մեջ, եւ կը բացատրեմ.

-Երբ մենք կը քնանանք, Ամերիկան կ'արթննայ: Երբ մենք կ'արթննանք, Ամերիկան կը քնանայ:

Արշակ թագաւորին նման, Անյուշ բերդին մեջ, մեկ քայլով կը տեղափոխուիմ անգամ մը Ամերիկա, անգամ մը Ֆրանսա, յաջորդաբար քնանալով եւ արթննալով: Երեսուն զոյգ կլորցած աչքեր, մեծ-մեծ բացուած, կը հետեւին ինձի՝ անգամ մը դեպի Ամերիկա, անգամ մը դեպի Ֆրանսա: Կը շարունակեմ բռնել տիրող ուշադրութիւնը, երբ յանկա՞րծ, պզտիկ ձայն մը կը խանգարէ մթնոլորտը:

-Ասահի՞ն: Յալեպը ո՞ւր է...

Կը քարանամ... լայն ու խորունկ ժպիտ մը կը փորագրուի այտերուս մեջ: Ռունգերուս մեջ կը սաստկանան Յալեպի Ներսի Շուկային տարբեր բոյրերը օճառներու, չուաններու, համեմետերու: Կը զգամ Յալեպի տաքն ու զոց շուկային մութ զովութիւնը...: Շուկայի աղօտ լոյսին ընդմշեն կը դիտեմ ֆրանսահայ ծնողներու իրաւերով աշխարհ ոտք դրած չորս տարեկան Սեդրակը, որ բթամատը բերանը՝ կը սպասէ պատասխանիս...:

Մատս կը դնեմ երկրագունդին վրայ հոն, ուր Սուրիան տեղադրուած էր: Մատիս տակ կը գտնուին Լիբանանը, Սուրիան, մեծ մայրս՝ Եւսիկէ խանը-մը՝ Թեսապի Աւետարանական Եկեղեցիին նոր նորոգուած կարմիր կտուրին տակ, միշտ դեպի Կիլիկիա նայող պահուըտած Գալատուրանը, եւ մնացած բոլորը....:

-Յալեպը հո՞ս է, մեզի հետ է... Երբ կը քնանանք, Յալեպն ալ կը քնանայ... Երբ կ'արթննանք, Յալեպն ալ կ'արթննայ...

Կը տեղաւորեմ երկրագունդը դաշնամուրին վրայ ու կը սկսիմ երգի պահը, երեսուն երեխաներու հետ, Ֆրանսայի մեջ, 1998-ի Փետրուարին, ինչ Յալեպի սուս վաճառողներու թասիկներուն պարային զնզանգոցն ու բուրգերու նման իրարու վրայ դիզուած, արեւի բոյրով ձմերուկներ ծախողներուն երգային կանչերը ականջներուս մեջ, սրտիս մեջ, հոգիիս մեջ, երեսուն երեխաներուս մեջ...

Փարիզ

ԱՆԱՐԻՏ
«Զանասէր», Ապրիլ, 1998



ՀԲԸՆ-Ը 575 ՀԱՅԱՐ ԱՄՆ ՏՈԼԱՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԵ ՂԱՐԱԲԵՐԴԻ ՄԷՋ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի Ամերիկեան Համալսարանը (ՀԱՀ) եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՆ) կը մեկնարկեն նոր համատեղ ծրագիր մը՝ աշխատանքային շուկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մէջ աշխուժացնելու նպատակով:

«Մենք լիովին գիտակցում ենք թէ ինչ է բերում Հայաստանի Ամերիկեան Համալսարանը Ղարաբաղ եւ Վստահեցնում եմ, որ մենք կ'աշակցենք Ձեզ բոլոր հնարաւոր ուղղութիւններով:-Ըսած է ՀՀ-ի նախագահ Բակո Սահակեան:-Աւելին, մենք մեր երախտագիտութիւնը կը յայտնենք ձեզ, ձեր աշխատանքի արդինքում մեր ունեցած առաջընթացով: Հաւատացած եմ, որ դա կը լինի այս ծրագրի յաջողութեան լաւագոյն արտայայտումը»:

Այս նպատակին հասնելու համար, յառաջիկայ հինգ տարիներու ընթացքին ՀԲԸՆ-ը 575,000 ԱՄՆ տոլար պիտի տրամադրէ՝ աշակելու ՀԱՀ Յատուկ Դասընթացըներու Բաժնին կողմէ Ղարաբաղի մեջ իրականացնուղ այս «Երկարաժամկետ Կրթական Ծրագիր»ին: Ծրագիրը կ'առաջարկէ անգլերէնի ուսուցման վեց մակարդակ, ինչպէս նաեւ հաւատագիր շնորհող չորս տարբեր դասընթացըներ՝ «Շազմավարական Պիզնես Կառավարում», «Գործադիր Առաջնորդութիւն», «Հանրային Քաղաքականութեան Մշակում եւ Կառավարում», «Զբուաշչութիւն եւ Հիւրասիրութեան Կառավարում» թեմաներով:

«Կրթութիւնը տնտեսութեան աճը խթանելու լաւագոյն գործիքն է, եւ ՀԱՀ-ը ոգեւորուած է ՀԲԸՆ-ի հետ աշխատելու այս հնարաւորութիւնից եւ ներկայացնելու այնպիսի մի ծրագիր,

որը կը բացի նոր կրթական հնարաւորութիւններ, որոնք ել իրենց հերթին կը բերեն կրթական աստիճաններ եւ յաջողուած քաղիւրաններ Ղարաբաղում, Հայաստանում եւ ողջ աշխարհում: - Ըսած է ՀԱՀ նախագահ Պրիւս Պողոսեանը: -Այս ծրագրի միջոցով, ՀԱՀ Յատուկ Դասընթացըների Բաժնինը Ղարաբաղում կը ստեղծի բարձրորակ, երկարաժամկետ կրթական հնարաւորութիւններ, որոնք կը բացեն նոր դռներ, կը բաշալերեն բարձրագոյն կրթութիւն ստանալու անհրաժեշտութիւնը եւ կը նպաստեն կայուն տնտեսական զարգացմանը»:

ՀԱՀ Յատուկ Դասընթացըներու Բաժնին իր դասերը կը մեկնարկէ Ստեփանակերտի թիւ 3 դպրոցեն, մինչեւ որ ՀԲԸՆ-ը նոր մշակութային եւ կրթական համալիր մը կառուցէ այս եւ այլ ծրագրերու իրականացումին համար:

Նախագահ Սահակեան նշած է, որ ՀԲԸՆ-ը կազմակերպութիւն մըն է, որ անբաժանելի մասն է ՀՀ-ի եւ այս նոր նախաձեռնութեամբ Միութեան հանդէս գալը բոլորովին ալ զարմանալի չէ:

«Այսօր սկիզբը կը դրուի նոր ժամանակաշրջանի մը: ՀԲԸՆ-ՀՀ համալիրը, երբ արդէն պատրաստ ըլլայ, նոր հնարաւորութիւններ ու նոր հորիզոններ պիտի բանայ Արցախի ժողովուրդին առջեւ եւ իր ներ-





դրումը պիտի ունենայ երկրին կայուն տնտեսական զարգացումի գործին մեջ: Նոր համալիրը, 1988-ին ի վեր Ղարաբաղին օգնելու եւ սատարելու ՀԲԸՍ-ի որդեգրած յստակ ու անշեղ ուղիին բնական շարունակութիւնն է», - ըսած է ՀԲԸՍ-ի Կեդրոնական Վարչական ժողովի անդամ Վազգեն Եագուանը:

Ծինարարութեան աւարտին յետոյ ՀԲԸՍ-ԼՂՅ նոր համալիրը երիտասարդներու եւ երեցներու համար նախատեսուած տարաքսոյթ ծրագրեր կ'առաջարկէ, ներառեալ ստեղծարար արուեստներու, հաղորդակցութեան, տեղեկատուական տեխնոլոգիաներու ոլորտներէն ներս վերապատրաստման դասընթացքներ: Դասերը հասանելի պիտի ըլլան աւագ դպրոցի եւ համալսարաններու ուսանողներուն, ինչպէս նաեւ ձեռնարկատերերուն ու կառավարութեան անդամներուն, Ազգային ժողովի պատգամաւորներուն եւ այլոց, անոնց առաջարկելով անգլերէնի կատարելագործման, բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու ընդունելութեան քննութիւններու նախապատրաստման, ինչպէս նաեւ երաժշտութեան, կառավարման եւ զբոսաշրջութեան զարգացման, հանրային հաղորդակցութեան, ինքնակենսագրական փաստաթուղթերու լրացման եւ հարցագրոյցներու մասնակցութեան հմտութիւններու վերաբերեալ դասընթացքներ:

Տակաւին 2012-ի Հոկտեմբերին Հայաստան գումարուած ՀԲԸՍ-ի 87-րդ Ընդհա-

նուր ժողովի օրերուն, ՀԲԸՍ-ի նախագահ Պերճ Սեղրակեանն ու ԼՂՅ նախագահ Բակո Սահակեանը յայտարարած էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մեջ ՀԲԸՍ-ի կողմէ իրագործելի կրթական եւ մշակութային այս նախաձեռնութեան մասին:

ՀԲԸՍ-ի նախագահ Պերճ Սեղրակեան նշած էր. «ՀԲԸՍ-ը գոհունակութեամբ կը յայտարարէ Լեռնային Ղարաբաղի մեջ նոր ծրագրի մասին: Մենք համոզուած ենք որ որեւէ ազգի զարգացման հիմնական գործուները կրթութիւնն ու մշակոյթն են: ՀԲԸՍ-ԼՂՅ համալիրը պիտի դառնայ ուսումնական գործունեութեան կենսունակ կեդրոն մը, որ նոր հնարաւորութիւններ պիտի տայ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին բոլոր խաւերուն»:

ԼՂՅ նախագահը իր կարգին բարձր գնահատած է Լեռնային Ղարաբաղի մեջ կրթութեան առաջնահերթութիւն տալու ՀԲԸՍ-ի նախաձեռնութիւնը:

Իրագործելու համար այս համարձակ նախաձեռնութիւնը, ՀԲԸՍ-ը Փետրուարին համաձայնագիր մը ստորագրած է ՀԱՀ-ի հետ, ըստ որու համալսարանն իր Extension Program կրթական յատուկ ծրագրի միջոցվ կը պարտաւորուի զարգացնել Շարունակական Դասընթացքներու (Continuing Education Program CEP) ծրագիրը:

«ԱՉԳ» ՕՐԱԹԵՐՁ



ՏՈ-ՔԹ-ՈՐ ՍՈՒՐԷՆ ՊԱՅՐԱՄԵԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐԸ «ՀԱՅ ՄԱՄՈՒԼՆ ՈՒ ԳՐԱՏՊՈՒԹԻՒՆԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷԶ ԵՒ ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹԵԱՆ 500-ԱՄԵԱԿԻ (1512-2012) ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ԳԱՀԻՐԻՒ ՄԷԶ»

(Գահիրէ, 2013, 48 էջ, 18,8 x 26,5 սմ)

Գահիրէի մեջ լոյս տեսաւ եգիպտահայ մտաւորական Տոքթ. Սուրէն Պայրամեանի վերոյիշեալ հատորը, որուն խորագիրը կը յուշէ թէ ան կը ներկայացնէ երկու նիւթեր, որոնցմէ առաջինը տեղեկատուական վաւերագրումն է եգիպտահայ մամուլի եւ գրատպութեան, իսկ երկրորդը յիշատակումն է Հայոց Գրատպութեան 500-ամեակին առիթով Գահիրէի մեջ իրականացուած տարաբույյթ ձեռնարկներուն:

Գրքոյկը կը սկսի հեղինակին ստորագրած «Փոխան Յառաջաբանի» գրութեամբ, որմէ յետոյ «Հայ Մամուլն Ու Գրատպութիւնը Եգիպտոսի Մէջ» յօդուածով ժամանակագրական կարգով լայն տեղեկութիւններ տրուած են 1865-2010 երկարող շրջանին Եգիպտոսի մեջ լոյս տեսած տարբեր ուղղութիւններով եւ թեմաներով, հայալեզու եւ օտարալեզու մամուլին մասին:

Այս բաժնին մեջ նկատեցինք որ թեւ ակնարկութիւն կայ 1912-1928 Գահիրէի մեջ լոյս տեսած ՅԲԸ-ի «Սիութիւն» պաշտօնաթերթին, սակայն չէ յիշուած ՅԲԸ-ի «Տեղեկատու» եռամսեան (Բ շրջան), որ 1996-էն ցարդ կանոնաւորաբար լոյս կը տեսնէ: Նոյնպէս, «Արեւ»-ի արաբերէն ամսօրեայ յաւելուածին պարագային, վրիպած է պարբերականին հայկական նիւթերու խորհրդատուին անունին նշումը:

Նոյն յօդուածին շարունակութեան մեջ թուումներ կան Գահիրէի եւ Վղեքսանդրիոյ մեջ գործած հայկական տպարաններու մասին: Յիշուած է նաեւ թէ Եգիպտոսի մեջ մինչեւ 2010 հրատարակուած են աւելի քան 165 պարբերականներ, որոնցմէ առջինեկը «Արմաւենի»՝ 1865-ին, ինչպէս նաեւ աւելի քան 1960 գիրքեր՝ սկսելով «Դատապարտեալ Շուշանը» գրքոյկէն, 1888-ին:

Գրքոյկին վերջաւորութեան տրուած են առանձին ցանկեր եգիպտահայ մամուլի տպարաններու, եգիպտահայ գիրքի տպարաններու, եգիպտահայ մամուլի հրատարակիչներու եւ եգիպտահայ գիրքի հրատա-

րակիչներու մասին:

Անցնելով Հայ Գրատպութեան 500-ամեակին առիթով Գահիրէի մեջ իրականացուած տարաբնոյթ ձեռնարկներուն, առանձին յօդուածներով տեղեկութիւններ տրուած են Յուսաբեր Մշակութային Ընկերակցութեան կազմակերպած «Եգիպտոսի Մէջ Լոյս Տեսած Հրատարակութիւններ»ու երկօրեայ ցուցահանդեսին, Հայկական Ընթերցասրահին կողմէ կազմակերպուած «Գիրքերու Ցուցահանդես-Վաճառք»ին եւ Գահիրէի Համալսարանին մեջ «Հայաստան եւ Զաղաքակրթութիւններու Երկխօսութիւնը - Հինգ Դարու Հրատարակչական Ընծայաբերում» հայագիտական գիտաժողովին մասին: Վերոնշեալ երեք յօդուածներուն վերջինեն յետոյ տրուած են գիտաժողովին ելոյթ ունեցած իինգ հայազգի մասնակիցներու անունները եւ անոնց ներկայացուցած ուսումնասիրութիւններուն խորագրերը:

Այդ շարքին մեջ յիշուած են Փրոֆ. Տոքթ. Կարեն Խաչատրեանը եւ իր ներկայացուցած նիւթը՝ «Արեւմտեան Հայաստանը Արեւելք-Արեւմուտք Տնտեսական Յարաբերութիւններու Ծիրին Մէջ»*: Այս ուղղութեամբ պիտի ուզեմինք նշել թէ ճիշդ է որ Փրոֆ. Տոքթ. Կարեն Խաչատրեան ներկայացուց այդ նիւթը, սակայն իրականութեան մեջ զայն պատրաստած էր ԳՎԱ Պատմութեան Ինստիտուտի տնօրէն՝ Փրոֆ. Տոքթ Աշոտ Մելքոնեան: Վերջինս գիտաժողովին գումարումին թուականին քանից փոխուելուն հետեւանքով եւ վերջնագոյն թուականին այլ պարտաւորութիւններ ունենալով, չկրցաւ ներկայ գտնուիլ: Այդ պատճառով զինք փոխարինած էր Պատմութեան Ինստիտուտի փոխտնօրէն Կարեն Խաչատրեանը, ներկայացնելով անոր պատրաստած ուսումնասիրութիւնը:

Ծարունակելով անդրադառնալ հայ գրատպութեան 500-ամեակին առիթով Գահիրէի

*Բնագրին խորագիրն է «Արեւմտեան Հայաստանը Արեւելք-Արեւմուտք Առևտուրական Յարաբերութիւնների Ոլորտում»



ԳԱՀԻՐԵՒ ՀԲԸՄ-Ի ԵՐԱԾՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹ-ԻՒՆԵՐԸ

2000 թուականեն սկսեալ Գահիրեի ՀԲԸՄ-ի Սաթենիկ Չագըր հիմնադրամի հովանաւորութեամբ լոյս տեսած է երաժշտական յիսուն հատոր:

Ցունուար 2011-ին սկսեալ, շնորհիւ երաժշտագետներ Յայկ Աւագեանի եւ Միհրան Ղազելեանի ՀԲԸՄ-ի երաժշտական գործունեութիւնը կը ստանայ նոր թափ՝ ստեղծելով «Երաժշտական Յրատարակչութիւն» բաժին մը: (Ասոր մասին մանրամասն տեսնել՝ «Գահիրեի ՀԲԸՄ-ի Սաթենիկ Չագըր Յիմնադրամի Յրատարակչական Գործունեութիւնը», Պերճ Թերզեան, Գահիրե, 2012, էջ 27-35):

Աւարտելով իրատարակչութեան երկամեայ առաջին փուլը, երաժշտագետները յանձնած են հետեւեալ աշխատութիւնները.

1. «Զայնագրեալ Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի», Ա. Խմբագրութիւն, Վաղարշապատ, 1874, Կոմիտաս Վարդապետի ձեռագիր սրբագրութիւններով: Յայ արդի ձայնագրութենէ Երոպականի վերածում, համակարգչային շարուածք՝ Միհրան Ղազելեան, խմբագրութիւն՝ Միհրան Ղազելեան եւ Յայկ Աւագեան (400 էջ):

շարուածք՝ Միհրան Ղազելեան, խմբագրութիւն՝ Միհրան Ղազելեան եւ Յայկ Աւագեան (230 էջ):

2. «Զայնագրեալ Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի», Բ. Խմբագրութիւն, Վաղարշապատ, 1878, Կոմիտաս Վարդապետի ձեռագիր սրբագրութիւններով: Յայ արդի ձայնագրութենէ Երոպականի վերածում, համակարգչային շարուածք՝ Միհրան Ղազելեան, խմբագրութիւն՝ Միհրան Ղազելեան եւ Յայկ Աւագեան (400 էջ):
3. «Տիգրան Չուհաճեան. Մատենագիտութիւն», գրեց՝ Յայկ Աւագեան (300 էջ):
4. «Յայ Մեներգիչներու Զայնագրութիւններու Տիգրուկաֆի 1915-2010», հաւաքեց եւ կազմեց Յայկ Աւագեան (աւելի քան 1000 էջ):

Ինչպէս Պերճ Թերզեան կը նշէ. «Այսուհետեւ պիտի շարունակուին ծրագրին յաջորդ հանգրուաններուն աշխատանքները մինչեւ ծրագրին գործադրութեան լրումի հասնիլը» (անդ, էջ 31):

Մէջ իրականացուած ձեռնարկներուն, յիշատակուած են հետեւեալ Եգիպտահայ չորս իրատարակութիւնները.

1-Տոքթ. Պայրամեան Սուրեն «ՀԱՅ ԳԻՐ-ՔԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԶ: 1888-2011 (Մատենագիտական Ցուցակ)

2-Թերզեան Պերճ «ԳԱՅԻՐԵՒ ՀԲԸՄ-ի ՍԱ-ԹԵՆԻԿ ՉԱԳԸՐ ՅԻՄՍԱՐԳՎՍԻ ՅՐԱՏԱՐԱԿ-ՉԱԿՎԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ»

3-Գերգեան Ռէյմոն (Ցարութիւն) «500-Ա-ՄԵԶԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՅՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ» (Փրանսերէն բնագրէն թարգմանութիւն Անայիս ճիզմէճեանի)

4-Տոքթ. Պայրամեան Սուրեն՝ անգլերէն եւ արաբերէն թարգմանութիւնը (միացեալ կազմ) «ՀԱՅ ՄԱԿԱՐԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԶ» հատորին բովանդակութեան

Այս հիմնական բաժիններէն զատ, նկար-

ներով ներկայացուած են Եգիպտահայ մամուլի յառաջատարները, Եգիպտահայ մամուլի երախտաւոր խմբագիրները, ներկայիս լոյս տեսնող Եգիպտահայ մամուլի խորագրերը եւ Եգիպտահայ առաջին իրատարակութիւնները (19-րդ դարու վերջին տասնամեակին): Ասուցմէ զատ տրուած են Ցուսաբեր Մշակութային Ընկերակցութեան «Եգիպտահայ Գիրքի Ցուցահանդես»ին առիթով հայրենի մամուլի մէջ լոյս տեսած երկու յօդուածներ:

Կը շնորհաւորենք Տոքթ. Սուրեն Պայրամեանը հայ մամուլի եւ գրատպութեան մասին պատրաստած համապարփակ բովանդակութեամբ իր այս գիրքին համար եւ իրեն կը մաղթենք առաւել եռանդ ու նորանոր յաջորդութիւններ:

«Տ»



ԶՈՅԳ ԺԱՊԱՒԷՆԵՐՈՒ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ ՀՔԸՄ-Ի ՍՈՒՐԻՈՅ ԲԵՐԱԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՆ ԵՒ ՓՐՈՒ. ՈՒԿՈՒՐ ՈՒՆԿՈՐԻ ԵԼՈՅԹԻՆ ՄԱՍԻՆ ԳԱՎՀԻՐԷՒ ՀՔԸՄ-Ի ՄԷՋ

Կիրակի, 19 Մայիս 2013-ին, Գահիրէի ՀՔԸՄ-ը՝ Յելիոպոլսոյ իր Զագըր Մշակութային Կեդրոսին մէջ, ցուցադրեց Երկու վաւերագրական կարծ ժապաւեններ: Առաջինը՝ հայերենով, կը ներկայացներ ՀՔԸՄ-ի բերած օժանդակութիւնը Սուրիոյ, իսկ Երկ-

թեանց Յիմսարկ»ի դասախոս՝ Ուկուր Ումիթ Ուսկոր իր ներկայացման մէջ վաւերագրական տեղեկութիւններ կը յայտնաբերէի Օսմանեան տիրապետութեան շրջանին թուրք մեծամեծներու ունեցած գաղտնի գործունեութեանց մասին, ինչպէս նաեւ



Փրոֆ. Ուկուր Ուսկոր (Ugur Ungor)

րորդը՝ անգլերենով, 35 վայրկեան տետողութեամբ, ներկայացում մըն էր Փրոֆ. Ուկուր Ուսկորի Յայոց Յեղասպանութեան մասին տուած դասախոսութեան:

ՀՔԸՄ-ի Սուրիոյ մատակարարած օժանդակութեան մասին ցուցադրուած վաւերագրական ժապաւենը, որ պատրաստուած էր ՀՔԸՄ-ի Սուրիոյ Շրջանակային Յանձնաժողովին կողմէ, կը ներկայացներ բաշխումի կարգաւորումը եւ ՀՔԸՄ-ի մէկ միլիոն տոլարի կիլական օժանդակութիւնը սուրիահայերուն:

Երկրորդ ցուցադրուած ժապաւենին մէջ, «Utrecht» Յամալսարասի Պատմութեան Ամպիոնի եւ Ամսթերտամի «Պատերազմներու, Կոտորածներու եւ Յեղասպանու-

մանրամասնութիւններ կու տար թուրք կառավարութեան կողմէ հայոց դիմ ծրագրուած եւ գործադրուած զանգուածային տեղահանութիւններուն, անոնց ինչքերու գրաւման եւ բնաշնչումի զանազան միջոցներուն վերաբերեալ:

Վաւերագրական ժապաւենին մէջ, Փրոֆ. Ուսկոր կը մատնանշեր Թուրքիոյ գաղտնի ծրագրերուն դատապարտելի մանրամասնութիւնները՝ բնաշնչել հայերը, իւրացնել անոնց կալուածներն ու անձնական ինքերը, ինչպէս նաեւ տիրանալ անոնց նախահայրերու հայրենիքին՝ Կրեմտեան Յայաստանին:

ՀՔԸՄ-ի կայքէջն քաղեց՝
Անայիս Ճիզմէճեան

ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՀՄԸՆ ՆՈՒՊԱՐԻ 2013-Ի ԱՄԱՌՆԱՅԻՆ ԵՎԱՆԱԿԻ ԲԱՑՈՒՄՔ

Հելիոպոլսոյ ՀՄԸՆ ՆՈՒՊԱՐԻ ամառնային եղանակի աւանդական բացումը տեղի ունեցաւ ծաբաթ, 15 Յունիսին՝ ակումբին օդասուն պարտեզին մէջ, աւելի քան 170 հիւրերու ներկայութեան, որոնք զուարթ եւ բարեկամական շերմ մթնոլորտի մը մէջ, հաճելի երեկոյ մը անցուցին:

Երեկոյթը կը խանդավառէին երիտասարդ DJ-ներ՝ Ալեն Գարգուր եւ Վարդան Թերզիապաշեան, ինչպէս նաեւ սուրիահայ մեներգիչ Անդր, որ իր բազմազան երգերով խանդավառութիւնը հասցուց իր գագաթնակետին:

Բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ ՀՄԸՆ ՆՈՒՊԱՐԻ վարչութեան ատենապետ Տիար Ժիրայր Տեփոյեան: Ան շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք նպաստեցին երեկոյթին յաջողութեան թէ՛ իրենց խորհուրդներով, թէ՛ պիտի պատրաստութեամբ կամ վիճակահանութեան նույներ հաւաքելով եւ թէ՛ այլ միշոցներով: Ինչպէս միշտ, համադամ ճաշերու պատրաստութիւնը ստանձնած էին Տիկնանց Յանձնախումբի ժրաշան անդամուիները՝ գլխաւորութեամբ Տիկին-

ներ Գոհար Նապիլի եւ Զապէլ Տեփոյեանի: Բոլորն ալ ճիզ չէին խնայած ամենախստապահանց քիմքերն իսկ գոհացնելու:

Ճաշեն վերջ, յագեցած եւ ոգեւորուած Ալենի եւ Վարդանի սփորած երաժշտութենեն, ինչպէս նաեւ Անդրի հոգեթով երգերեն, զոյգերը խումբ առ խումբ ուղղուեցան պարահարթակ, ուր թօթափեցին իրենց եռանդն ու աշխուժութիւնը:

Ուշ գիշերին, գլխաւորութեամբ Տոքթ. Յերմինէ Վարժապետեանի, տեղի ունեցաւ աւանդական վիճակահանութիւնը ու բախտաւորները ստացան իրենց նույները:

Երեկոյթը վերջացաւ առաւօտեան առաջին ժամերուն ու Անդրի երգին վերջին հսչիւններուն տակ, ներկաները սկսան իրաժեշտ առնել՝ հաճելի երեկոյ մը անցուցած ըլլալու գոհունակութեամբ:

Վարձքը կատար բոլոր անոնց, որոնք ապահովեցին երեկոյթին յաջողութիւնը:

**ՀԲԸՆ-ի կայքէջն քաղեց՝
Անայիս ճիզմէնեան**





ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԾ ԿԲ ՆՈՐՈԳԷ ԻՐ ՖՈՒԹ-ՊՈԼԻ ԴԱՇՏԸ

Հելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԾ շինարական աշխատանքներու ձեռնարկած է իր ֆութապոլի դաշտը ամենաարդիական ձեւով վերանորոգելու եւ կատարեալ ձեւափոխում կատարելու համար: Նորոգութեան աշխատանքները յանձնուած են մասնագիտացած ընկերութեան մը եւ կը նախատեսուի որ վերջանան Յուլիսի վերջ:

«Կը ճգտիսք ունենալ սեփական օրինական ֆութապոլի դաշտ մը՝ գոհացում տալու համար մեր հայ համայնքի ֆութապոլի սիրահար բոլոր պատասիներուն եւ երիտասարդներուն,- ըստ Հելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԾի վարչութեան ատենապետ՝ Պր. Ժիրայր Տեփոյեան: - Մեր մանկութենեն ի վեր, այս եղած է չիրականացուած ցանկութիւն մը: Մենք միշտ երազած ենք «Մինի» ֆութապոլի սեփական դաշտ մը ունենալ, ֆութապոլի օրինական չափերով եւ մանաւանդ միջազգային չափանիշով առաջնակարգ արուեստական խոտով:»

«Աշխատանքները սկսած են Մայիսի սկիզբը: Յողը լաւ մը փորելէ եւ խոտը ամբողջովին դրւոս հանելէ յետոյ,

խտացուած խիճերու բազմաթիւ խաւեր դրուած են վրան եւ սերտօրէն ամրացուած յատուկ «պուլտոզըր»ներով՝ նախքան արուեստական խոտի հատուածներու տարածումը: Ֆութապոլի դաշտը բոլորուած պիտի ըլլայ երկու նրբուղիներով անցորդներուն համար եւ շրջապատուած՝ մետաղեայ ցանկապատով, որ պիտի կրէ զօրեղ լուսաւորութեան դրութիւն մը»:

Պր. Տեփոյեան շարունակեց. - «Այս ծրագիրը կարելի եղաւ իրագործել շնորհիւ Գահիրէի ՀԲԸՄ-ի Սարենիկ Զագըր Յիմսադրամի օժանդակութեան: Այստեղ կ'ուզեմ երախտագիտութիւնս յայտնել բոլոր անոնց, որոնք նեցուկ կանգնեցան մեզի եւ քաջալերեցին այս ձեռնարկին կապակցութեամբ: Այս ծրագրին իրագործումով, կրնանք ըսել թէ հին երազ մըն է որ իրականութիւն կը դառնայ եւ կը յուսանը թէ ծառայութիւն պիտի մատուցանէ եգիպտահայ գաղութի ֆութապոլի սիրահար բոլոր երիտասարդներուն»:

ՀԲԸՄ-ի կայքէշէն քաղեց՝
Անահիտ Ծիգմէճեան



